

Ա Ր Ե Ի Մ Ո Ի Տ Ք

ԱՐՁԱԳՍՆԳ ԵՒՐՈՎՈՅԻ ԼՈՒՍԱՒՈՐՈՒԹԵԱՆ.

Ա. Տարի. Թիւ. 20 Հասարակի աշխարհի սոցիալական տնտեսական հարցերի մասին : Գոթախոյ. — Բաշիգ, Արդյ. Քաղաքական, 23, rue de Fleurus. 1859 Մայիս 15.
— Պոլիս, — Եգիպտոս, Ալեքս. — Եգիպտոս, Ալեքս. Եւրոպայի Եւրոպայի Եւրոպայի Եւրոպայի :

Ա.Բ. ԲԱՐՍԵՒՅՑ ԶԱՅԱՐԱԿՈՒԹԻՒՆ.

Բարձրագոյն, ողջապիտեան, այլև այլ բարձրագոյն, նախնական իրենց համակրածինը կը յարունեն մեզ և երկար ու մտածուար տեղեկութիւններ կ'ապարկեն գաեհիկներու խտմանի մը վրայ, որոնցմէ մէկը նախնական ըստ մը գործածներ է մեզի դէմ Պոլիս տպագրած Մարիս անուն « խաղաղաստի » լրագրին մէջ, իշխանութիւն տալով մեզի որ ի հարկին իրենց անունը հրատարակենք :

Կը փութանք մեր շարժականութիւնը յայտնել ոչս անձնատն և ձանձու բարեկամներու, բայց մեր պատիւին չենք ձգեր իրենց տեղեկութիւնը նա սուրբ : Մենք այս գաեհիկները ի վարդաւա անտի կը հանչեանք, և տակաւին Պ. Գ. Արիստոփանիսին կարգը չի կարծար մեզի գրած զովեանի նամակները հրատարակենք ու փոստարարները : Արատաստը գեղեցիկ միայն շարք կը բնառէ :

Արագիւր մը որ լրագրի օրէնքը կը մտնուց և ասանց աստի կը ստէ ու կը նախատէ՝ արձանակութիւն կ'ընդունի պատասխանի տեղ : Այսինպէսին համար ըսել որ « խաղաղաստի Թերթ » մ'է ասանց փոստ մը առաջ ընելու, որիչ բան չնաատասեր եմէ սչ Թէ՛ լատըր « խաղաղաստի » գաեհիկ մ'է հատարակութեան առջև Ամէն հայ իրաւունք անի մեր յօդուածները կերպերու, մեր կարծիքները հրատարակելու և յանձնել հրատարակութեան պահանք պատասխանելու նա՛ ԼԹէ՛ սխալ պատճիւններու արձագանք են անունը, բայց փաստութիւն է յօդուածները և կարծիքները թողուլ և զրգին պատիւը մտնել : Բարձրագոյն անուն « խաղաղաստի » պարտը զայս գիտնուլու էր, որովհետեւ Բարձր Էկամ է, և զգուշանալու էր

անընդուն գաեհիկներու արձագանք ըլլալէն : Եր անցեալը և իր սուս յօդուածները՝ որք զարգիներէնի թարգմանակաւ մինչև Թրանսպի տերութեան որոշուածական ժողովներու մէջ դատակցան և երեք ուխտագրութ մարդտեաներու իւրաքանչիւրութեան պատճառ կրան, Մարիսին « խաղաղաստի Թերթ մը » ըլլալը կատարելապէս կը հաստատակին և մեզի արդատութիւն կուտային պիները « խաղաղաստիկաւ (1) » :

Այս չըբիւր իր վրայ առկի զոն անկեսողով քան Թէ՛ թշնամութիւն : Լիմու ոչս գրած արձանակութեան փոխուկցաւ և իրեն աղք կ'առնենք, որ ամէն արատնաթիւն անի նախատար : Հաս վերջին անգամ կը գրենք. ունըն գաեհիկներու պատասխան չունինք բնու : Այս պատասխանը Մամոնիայի ուղեկաներու բեկանը կը զտնուի..... : Թեքն ալ Մամոնիայի է կ'ըսեն անանք, սուսի ամէն զիւրութիւն անի տնուց նախատեցերու..... :

Մամոնական Արագայի մէջ Բարձրագոյն ըստած մարդիւ կողին, որք շունտ համար պատարաստ կին ամէն բանաորներու կամքը կատարել : Այս ստիւգութիւնը Մարիսի մէջ ալ ունի ունի կը տեսնուի տակաւին և, ԼԹէ՛ լատ մը կը յիշենք, կը կատարուի նա մինչև պատր : Ահայիչեայ գաեհիկներու խտմանը նոր տեսակ Գեորգիի կը ձուի մեղ և նոր տեսակ փաստաւեր

(1) Արագայի Մեհիկիւրին հրատարակած վերջի Պ. Տի. Քոլին և երեք ուխտագրութ մարդտեաներու պիւն : Այս վերջի Բարձրի լրագր արձանակութեան պատճիւն վրայ կ'պատկար իրար պատիւ Պ. Տի. Քոլին և միւրերուն :

անձերու գործի է : Այս անձերն ալ կը ճանչնանք և ոչ նուազ պժգումով կ'արհամարհենք : Սանը զորեր և իր խուփը զտեր է կ'ըսեն.....

Քօրօրօրիերիները Եղալիայի աղէտքներու և կործանելու պատճառ կ'ան : Պատմութիւնը պիտի ըսէ, թէ այս անձերը թշուառ Հայաստանին ինչ մանարէր հարուած տուին տեսակ մը կրօնաւորներու փելլոնը, իբրև հայու դրօշ, Եւրոպայի մէջ տարածելով : Մենք այս կրօնաւորներու գէմէիներ, ենք և պիտի ըլլանք, և չպիտի ներենք որ Հայկայ դրօշակը Պ. Գ. Այվազովսքիի պէս մարդերու յանձնուի :

Մեր բարեկամները թող չդարմանան ուրեմն և՛ է կը նախատուինք Մասիս անուն « խայտառակ » լրագրէն : Իր « խայտառակ » հրատարակիչը այվազներու համար գովեստ ունի միայն, և իր գութիկ բարեկամները մուշքիւնը միայն պաշտպանել զիտեն..... : Անոնց գովեստը մեզ ճշմարիտ նախատինք պիտի ըլլար . նախատինքը փառք է, և զո՛հ ենք որ այս փառքին հասանք :

Ս. Ո.

ԽԱՉԱՏՈՒՐ ԱՐՈՎԵԱՆ.

Ըսինք նաև թէ (1) Պ. Աբովեանին զիրքը բանասիրական արմէք մ'ունի : Եւ արդարև, իր ոճը ուսմիլի բերան ըլլալով կատարելապէս կը յայտնէ այն ամէն փոփոխութիւնները որ մեր լեզուին ընդունեց ժամանակի, կլիմայի, օտարի և առօրեայ գէպերու ազդումէն : Այս փոփոխութիւնները միշտ խանգարում չեն կրնար սեպիլ և հետևաբար արհամարհուիլ . ընդ հակառակը շատ հեղ ընդունելի և գովելի են : Անհնարին է որ լեզու մը անփոփոխ մնայ, վասն զի միտքը միշտ կը շարժի և լեզուն, որ թարգման է պէտք է որ հնադասնդի իր շարժումներուն :

Աշխարհաբարսը հիմա երեք զլխաւոր ճիւղ ունի . երեքն ալ մեծ ուշադրութեամբ արժանի են, և միութիւնը որ անկէ պիտի ծագի հարկաւ, չկրնար առանց խորին ուսումի կատարուիլ :

Լեզուի միութիւնը և դիւրութիւնը ազգի մը խարխիսն է : Հայերէնը ոչ միութիւն ունի և ոչ դիւրութիւն . խմատակներու ազիտութիւնը այնքան տգեղացի է և դեռ կը տգեղցնէ դայն որ զրեթէ անհպելի է օտարներուն : Անհրաժեշտ պարտաւորութիւն է ուրեմն որ նախ ասոր դարման տարսի վերոյիշեալ երեք ճիւղերը իրարու բազդատելով և ոճ մը ընտրելով անկէ :

Հայերը այս ընելու տեղ գեղեցիկի մը խօսքին կը հաւատան և աէր բառը, որ seigneur կը նշանակէ և որուն

բարգոծութիւնները միշտ զօրարեան տեսիլ մ'ունին, կ'առնուն կ'անցնին, հասկնալու համար և՛ է տէր կամ պարուն ըսելու և իրարու : Անօթի կը մեռնին, մերկ կը սարսին և դեռ դարդի ետեւէ են : Տէր Աստուած խելք տայ որ թիչ մ'ալ լուսաւոր աղգերու մէջ քննել ու խորհիլ սովորին... :

Հոս կը դնենք հատուած մը Պ. Աբովեանին զիրքէն և կազակներ ճշմարիտ բանասէրները, զանոնք որ զիտեն (philologie) բառին արմէքը, որ իրենց ուշադրութիւնը հոն ուղղեն արիարար : Զարգանալու արգելք մը կայ հոն զոր արհամարհելը խենթութիւն է : Թող զգում զուրկները վիճին տէր և պարուն բառերու վրայ . ձեռքով հողը խառնողը մշակ չկրնար ըլլալ և կատակի արժանի է : Ճշմարիտ հայրենասէրը և լեզուագէտը ժողովուրդին սիրաւ և միտքը կը մշակեն միշտ և ճառայութիւն կ'ընեն մարդկութեան : Հայերուն համար պատանոն բնառողները կը մտնան որ հասարակութիւնը իրենց համար ոչ տէր կ'ըսէ և ոչ պարսն այլ գէվգէվ :

« Հլայ գալուստղ շնորհաւոր, հայր սուրբ, մեր զԸԼ խին, մեր երեսին, Աստուած ձեզ՝ մեր զլխիցը չի պակասցնի : Մեր աչքը հէնց միշտ ձեր ճամբին ա . Աստուած մեր սուրբ Աթոռը զուգ մի հաստատ ու պայծառ պահի . » սկսեց իշխանների մէկը զուրկ տարով ու աեղը պատելով՝ բերանը բաց անկի : « Ծառայ ևմ աշիդ, ինչպէս ա մեր հոգեւոր արքայ քէֆը, ջանը սնոլ ա, դամաղը չնոլ ա, լաւ դոխի ա, թէ ոտից, ձեռից ընկել ա : Աստուած նրան իր թախտին հաստատ պահի, նրա սուրբ աղօթքը մեր զլխիցը անպակաս ընի . քանի որ նրա շունչը կայ, Աստուած մեր ազգը միշտ կհնայցնի : Մէկ Աթոռ ունինք, մէկ հոգեւոր տէր, էլ հօ ուրիշ բան էս աշխարհումը չունինք : Գիշեր, ցերեկ մեր խնդիրքըն էն ա, որ Աստուած մեր Աթոռը՝ շէն ու պայծառ պահի, մեր հոգեւոր արքայ կեանքը երկար անի, ինչ ունինք, ձերն ա, մեր ուղիքն էլ տեղն ընկած տեղը ձեր ուղուրին կծախենք, թաք ըլի ձեր աչքը մեր վրայ քաղցըր ըլի : »

« Ծրհնեալ լինիք, Աստուած ձեր հաւատան օրհնի, Աստուած Հայոց աղգը միշտ շէն ու պայծառ պահի . » պատասխանեց եպիսկոպոսը . « զուք որ կաք, Լուսաւորիչ պապի գառներն էք, հալրած որ ձեր եղը պէտք է ուտենք, ձեր կտտը կթենք, ձեր բուրդը խողենք, շոր կարենք, թէ չէ հօ մերն ա էն սև քարը, ոչ թուր ունինք որ չափոխը անենք, ոչ իշխանութիւն որ դօրով խլենք : Սեւազլխի փելլոն իրան խտով ըլի, ընչի ա պէտքը էս աշխարհումն, օլլուշաղի երես չի տեսնում, մարդա մէջ չի դուս գալիս, ինչ ա մեր կեանքը, մենք հօ մարդի կարգում չենք : Դուք մեզ կտաք, Աստուած էլ ձեզ կտայ, մենք էլ մեր մեղաւոր բերնովը Աստուած կազաղակենք՝ զշեր, ցերեկ, որ զուք միշտ բազդաւոր

(1) Տէս թիւ 6, և 7.

հարածեսցեն զձեղ վասն իմ, այլ դուք ուրախ լերուք, զի վարձք բազում են յերկիրնս և մաղ մի ի զլիսոյ ձերմէ ոչ կորիցէ առանց հօր խնայ սր յերկիրնս է...: Տեսէք սիրելիք, էս էլ աւետարանի խօսք է, ինչ զրվածն ա, պաի կատարենք: Ասարեալք, մարգարէք, մարտիրոսք էսպէս արին. իրանց արինը թափեցին, ինչպէս ամէն օր լսում, կարդում ենք. որ այժմ Աստուծոյ աշակողմեան դասուժը նստած, իրանց վարձքն ստացել, վառաւորվել, երկնային ուրախութիւնը վայելում են, մենք մէկ սնածի հետ՝ յախտեանական կեանքը պաի փոխենք: Էդ սր զի՞ կոմնի: Փառք աշխարհիս իբրև զմազլիկ խոտոյ, այսօր է և ի վաղիւ ցամաքի: Մեղ պէս մեղաւոր ամարման մարդիկը պէտք է Աստուծուն ընդդիմանանք: Էդպէս սարսափելի չար մտքը ձեր սիրտերովն էլ չի պաի անց կենայ, սր մնայ բերան բերէք, ես լեզվով էլ ասէք: Ինչ Աստուծոյ կամքն ա՛ կն պաի ըլի: Պօղոս առաքելալ չի ասում, թէ հնազանդ լերուք թագաւորաց զի յԱստուծոյ են կարգեալ. պրծանք գնաց. ո՛վ այլ տեսակ կամածի անհաւատ ա, ու դժոխքի բաժին. մեր պարտականութիւնն ա՛ որ ասենք. ձերը՝ որ լսէք: Չէք լսիլ, պարտականը դուք մնաք:» ... «Ախր մեղ որ էս են անում, ձեզ ինչ կանեն: Պաի համբերենք. համբերութիւնը կենք ա: Կարելի ա որ մէկ օր Աստուծոյ ողորմութեան զուտ բացվի, ես էն ա, բոլորս կկոտորվինք, կփչանանք ու Աստուծոյ սուրբ անստեանը կարժանանք. կամ թէ չէ մէկ ճար կըլի մեղ: Քրիստոնէն սրով չի պէտք է իր բանը եօլայ տանի: Նրա թուրը իր համբերութիւնն ու հաւատն ա: Էսպէս արեց մերն էն էլ զեղցի յիմար Աղաթին էլ, որ մէկ աղջկայ խաթեր սուր քաշէց ու խեղճ Քանաքոցիք էնքան շաւրմայ տվին ու նրա հալեւոր հէրը ու զեղի.բէթիտեղէքը էս ա, հինգ տարի ա, բանդումը բօթկումը չորանում, մաշվում են ու աստուած զլոտի՛ թէ վերջերը ինչ կըլի: Ոչ մէկիք Սանակի ոչ Կաթողիկոսի մուննամը՝ մէկ օգնութիւն չարին: Ինքն ալ գժի պէս ընկել ա սարէսար, չափովը անում, ճամբայ կարում ու իր թշուառ օրը էսպէս անցկացնում: Ո՞վ ա զիտում թէ սր քարի վրայ զլուխը վեր կը դնի ու ինչ տեղ շներոց զիլերոց կըլի: Լաւն էն չի, որ մարդ զլուխն իրեն քաշի ու տաղ անի: Չէ, չէ՛ սիրելիք, քանի կարանք, մեր զլուխը պահենք հա կասեն, հա ասենք. չէ կասեն, չէ ասենք. կասեն նոտիր, նոտինք. վեր կաց՝ վեր կենանք. մինչև տեսնինք՝ թէ բանն ինչ տեղ կհասնի...: Ամա էլի եմ ասում քրիստոնէն թրի կոծն էլ ձեռք չի պէտք է առնի, կարճ, սր քար էլ աղան զլիսն (1): Իրիզնաժամբ դանգալը

առվին, գնանք ժամ, աղօթք անենք, հլայ շատ կխօսանք. այ տղայ՝ վեղարս տնր, մաշխքս դիւր. ժամիցը եղը՝ զիշերն երկար, մենք պարապ, Էնքան խօսանք, սր քուններդ տանի:»

Ճ Աստուած քարի ճանապարհ տայ, հայր սուրբ. էդ բերանդ լիս դառնայ. Էդպէս պէտք է քարոզել խալխին: Աշխարհումը կենալը ինչ լաղաթ ունի. անապատը պէտք է գնացած՝ անապատը, որ Աստուած երկնքիցն ուրախանայ, երկիրս.քիչ քիչ քանդվի, ստանան են ճարի, արարի. հրեշտակները մեղ շուտով տանին, մեր փառքին հասցնեն: Աղգն ինչ ա, աշխարհն ինչ: Բոլոր սուտ բան ա: Ամէն մարդ իր հոգու ճամբէն պաի գանի: Բանի կարաս, օր առաջ թաղարէքդ տես, որ ետ չ'ընկնիս:»

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԼՈՒՐԵՐ.

Ի վերջէ պատերազմը սկսաւ : Ո՛չ Անգղիայի, ոչ Ռուսիայի և ոչ Բրուսիայի տէրութիւններու շանքը կարող էղան Աւստրիայի քաղաքաւորութեանը խօսք հասկցնել : Սարտենիա և Ֆրանսա իրենց ցոյց պիտի տան թէ իր յանդգնութիւնը ինչ վարձ պիտի ընդունի... :

Արդէն Ֆրանսայի տէրութիւնը 140,000 զինուոր փոխանակ 100,000ի պրօշակին ներքև կը կոչէ, և 500 միլիօն փոխ կ'առնու : Բոլոր ազգը, ազգային ժողովը, ձերակոյտը միասիրտ հաւանութիւն կուտան վեհափառ կայսեր խոնկ և աղղու քաղաքաւորութեան :

Արդէն Պարսկուէտ՝ Իլիէ մարեշալը և զօրապետ Նիել Սարտենիա հասեր են և ծովէն և ցամաքէն զօրք կը տեղայ այս երկրի մէջ որ Աւստրիայի արշաւանքին դէմ դրուի ըստ պատշաճին :

Նոյն ինքն Վէհափառ կայսրը քանի մը օրէն պիտի մեկնի Բարիզէն և Էմանուէլ Բ հայրենասէր և քաջ թագաւորին հետ պիտի երեւի պատերազմի դաշտին վրայ : Վայրկեան մը չ'ենք տարակուսիր և յառաջմէ կ'ըսենք, որ քիչ ատենէն Իդալիան խաղաղ պիտի աղատի օտարին անասանելի լուծէն :

Պ. տը Մօրնիին խօսքերը նշանակելու արժանի են. «Ալ ետ չնայինք, խօսելու ժամանակը անցաւ. Ֆրանսայի զրօշակը մեր սուրբ է » :

Նշանակելու է նաև այն մեծ աշխոյժը և աննկարելի զուարթութիւնը որովք օրինաւոր կամ կամաւոր զինուորք ճամբայ կ'եննեն և իման կը զիմեն ահար բոց աբիւ աղ մը գերութիւնէն ազատելու համար : Անթուրալմութիւն մը մինչև շոգեկաւորը կը տանի դամոնք և չղաղբիր աղաղակիլէ. ի վնր Աւարիա : Ահա երգի մը յանգը զոր բազմութեան մէջ լսեցինք,

Մն երթանք առաջ
ուրախ և միշտ քաջ :

Էս խօսակցութիւնիցը իմացողը կիմանայ, թէ ինչ էր մեր խղճութեան պատճառը : Էլ ես չեմ ուղում բերանս բաց անիլ : Ինչ աւետարանի կոխքին դրած ա, սուրբ ա, բեր հասկըցողը, էն ժամանակը զլիսն խիլի :

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ.

ԿԱՅՍՐԵ ԱՌԻՍՏՐԱՆՈՒԹԻՒՆԻ ՖՐԱՆՍԱՅԻ.

Գաղիացիք,

Աւատրիան, իր բանակը մեր դաշնակից Սարտենի-
այի թագաւրին Երկիրը զրկելով, մեզի դէմ պատերազմ
կը հրատարակէ : Ոտքի տակ կ'առնու դաշնադրու-
թիւնները, արգարութիւնը, և մեր սահմանազուխները
կ'սպառնայ : Այս արշաւանքին դէմ բողոքեցին ամէն
մեծ տէրութիւնք :

Սարտենիան ընդունած ըլլալով այն թէութիւնները
որք խաղաղութիւնը պիտի պահէին, կը մնայ հարցնել
թէ ինչ է պատճառ այս անակնկալ յարձակումին . —
Աւատրիան բանը այն ատիւնան հասցոյց որ ան միջին
ճամբայ չկայ . պէտք է որ կամ մինչև Ալպիան լեռները
տիրէ, կամ Իզալիա ազատ ըլլայ մինչև Ազրիական
ծովը, վասն զի որչափ որ ազատ խորշ մը գտնուի այս
Երկրի մէջ՝ իր զօրութեան համար վտանգ մ'է այն :

Մինչև այսօր կանոն զրեք էի ինծի խոնկումեամբ
վարուելու . հիմա անվախ ժրութիւնը իմ առաջին պարա-
քըս է :

Թնդ Ֆրանսա զինուի և ըսէ որոշակի Ներսային . —
Տիրապետելու կամք չ'ունիմ բայց կ'ուզեմ պահել առ-
նաբար իմ ազգային և աւանդական քաղաքաւորու-
թիւնս : Գաշնադրութիւնները կը կատարեմ այն թէու-
թեամբ որ միւս ազգերը չ'ապականեն զանոնք ինծի դէմ .
կը յարգեմ չեղոր տէրութիւններու հողը և իրաւունքը,
այլ բարձրաձայն կը խոստովանիմ համակրութիւնս ժո-
ղովուրդի մը համար որու պատմութիւնը կը խառնուի
իմինիս հետ և որ օտարին բռնութեան ներքև կը հեծեծէ :

Ֆրանսան իր ատելութիւնը յայտնեց վրդովալիք խոռ-
վութեան դէմ . բուսական հուժկու իշխանութիւն մը ինծի
տակ ուղեց որպէս զի ձեռքը ոտքը կապեմ խոռվարար-
ներուն և այն անուղղելի մարդերուն որոնց կողմը միշտ
մէր թշնամիներու հետ միտքանած է : Բայց այս ընելով
Ֆրանսան ազգերը լուսաւորելու իր պաշտօնէն չհրա-
ժարեցու : Այն ազգերը միշտ իր բնական դաշնակիցք
եղիւ են որք մարդկութեան բարօրութիւնը կ'ուզեն, և
էրբ իր թուրը կը քաշէ արիւնջու համար չ'է, այլ միայն
ազատութիւն տալու :

Մեր պատերազմին նպատակն է ուրեմն Իզալիան

ինքնիշխան ընել և ոչ թէ իր տէրը միայն փոխել : Շատ
չէրթար պիտի ունենանք բարեկամ ժողովուրդ մը որ
իր անկախութիւնը մեզ պիտի պարտաւորի :

Իզալիա չ'ենք Երթար անկաղաղութիւնը զրգուելու և
Բաբին իշխանութիւնը քանդելու համար : Ածուէն
իյնալէ ետե՛ Բաբը մեր ձեռքով հոն նստու նորէն . և
հիմա զրեթէ զերի է այնպիսի օտար ճնշումի մը որ բոլոր
Իզալիայի վրայ կը ծանրանայ : Մենք կ'Երթանք կարգ
գնելու օրինաւոր խնդիրներու վրայ որք լիապէս պիտի
լուծուին :

Կ'Երթանք ի վերջէ այս ընտիր և այնքան յաղթութիւն-
ներով Երեւելի Երկիրը մեր հայրերուն շախիզ գտնելու
համար : Աստուած տայ որ արժանի որդիք ըլլանք :

Քանի մ'օրէն պիտի մեկնիմ իբրև պարագլուխ մեր բո-
լոր դօրքերու : Ապստուհին և զաւակս Ֆրանսա կը թո-
ղում : Նաբօլէօնի վերջին եղբայրը իր փորձով և լոյ-
սով ձեռնառու պիտի ըլլայ Ապստուհիին և ասիկա պիտի
կատարէ իր պաշտօնը իր բարձր աստիճանին համեմատ
վեհանձնութեամբ :

Յանձն կ'առնեմ զանոնք բռնակին քաղութեան որ
Ֆրանսա կը մնայ մեր սահմանազուխներու վրայ հսկե-
լու և մեր ընտանիքը պաշտպանելու համար : Յանձն
կ'առնեմ զանոնք ազգային դօրքին հայրենասիրութեան :
Ի վերջէ յանձն կ'առնեմ բոլոր ժողովուրդին որ պահէ
պաշարէ զանոնք այն նախկին սիրով որուն ապա-
ցոյցը կուտայ ինձ ամէն օր :

Քաջալերութիւն ուրեմն, և միւսութիւն : Աշխարհիս
ցոյց պիտի տայ մեր հայրենիքը որ չէ խանգարեր :
Նախախնամութիւնը պիտի օրհնէ մեր շանքը, վասն զի
սուրբ է աստուծոյ առջև այն պատճառը որ կը կրծնի
արդարութեան, մարդկութեան, հայրենիքի և անկա-
խութեան սիրոյ վրայ :

ԹԻՂԸՐԻ պարտաւ, 5 Մայիս 1839 .
ՆԱԲՕԼԵՅՆ

— Բարիւր օրագիր մը, որ Աւատրիայի վատ բռնու-
թեան ըրածները հրատարակելէն չզաղբիր, Իզալիայի
ժողովուրդին աղօթը կը թարգմանէ, կը տպէ : Այս
աղօթը Քրիստոսի Հայր մերին վրայ շնորհած է և Իզա-
լեան միտքերու վիճակը կատարելապէս կը յայտնէ :
« Աստուած իր հրաժարումը չառուս, կ'ըսէր Երէկ

Պ. Յակոբին և... իր բարեկամներու Արգարև այս տողերը գրողը մարգարէական ոգի ունի եղեր որ էրկու տարի առաջ կը սնդեթ Թէ Պ. Պ. Այվազովսքին որով ցանկու և շիտթ հանելու համար Խրամ կ'երթայ... : Բայց լուսթիւն. Պ. Պ. Այվազովսքին մեզ պատասխան մը կը շինէ եղեր իր սովորական վարդապետութեամբ և սուսի ձեռքով ներկուած նոր զիմակովը : Կամ ոյրկի և ժեղովթի զիմակները իր էրեսէն խղողը սուսի զիմակը զոնէ ծակելու ոյթ ունի' սնոր համար կ'սպասէ հանդարտ որ պատասխանը գայ :

— Հիւսիսայնային 1859, 2 Թիւին մէջ կ'ընթերցուի. « Լսումեմ, որ Փարիզում հրատարակվումէ մինոր աղգային օրագիր Թէ լրագիր Մրեւուտք անունով, և Թէ Մօսկվայի մէջ, կամ զուցէ բոլոր Ռուսաստանի մէջ այն օրագրի զործակալ պիտի անուանվի Պ. Նալբանդեանցը : Ի՞նչ լաւ կը լինէր, զոնէ հնար կունենայի ևս ևս ստանալու, ուրիշները ևս նոյնպէս, ըստ որում մըտածումեմ, որ այդ գործը բաւական արժանաւոր բան լինի : Հրատարակողներին մինը Պ. Յ. Ոսկան, ունի բանաստեղծական ճոխ քանքար :

ՇԱՀԻԷՒ.

Շնորհակալ ենք մեծապէս Հիւսիսայնային աղգայ և զիտուն հրատարակողներէ, բայց կ'աղաչենք որ հաճին աղղ անել Թէ Մրեւուտքին մինակ շարագիրն է Պ. Ս. Ոսկանեանը Իզմիրցի և ոչ Պ. Յ. Ոսկանը :

— Գաղթացի հեղինակ մը Հայերուն համար կ'ըսէ. « Հայր գրեթէ Թիւրք քրիստոնէայէն : Բոլոր քրիստոնէայ տոններէն աւելի Թիւրքերու կը մօտին, սնունց լեզուն զիւրաւ կը սովորին և սնունց ծանրութիւնը ունին զոնէ առ Երևս : » (1)

Սթէ հեղինակը Պօլիսի կամ ուրիշ քանի մը քաղաքներու հայերը նշանակել կ'ուզէ, այս տողերու մէջ շատ ճշմարտութիւն կայ : Բայց իր ըսածը հիմ չ'ունի Եթէ բոլոր ժողովուրդին վրայ ակնարկութիւն կ'ընէ : Ստոյգ է որ Հայերը Թիւրք լեզուն զիւրաւ կը սովորին և կը խօսին. ստոյգ է որ Պօլիսի մէջ Հայ կայ որ բարբով կատարեալ Թիւրք է, բայց անկէ չ'հետեւիր որ բուն հայուն արինը դարձած ըլլայ ի Թիւրքութիւն :

Մենք Եա, Էրբ Պօլիս էինք, ընտանիքներու մէջ մտնելու ժամանակ, ցաւելով կը նշանակէինք հպատակութեան այս կարի խորին զրոշմը և շատ անգամ հայ էրեսները զննելու ատեն, կը տեսնէինք որ քրիստոնէ-

ութեան կեղևը միայն մնացեր է այն քաջերուն թոռերու վրայ' սրունց վեհ ոգին և բարոյական արխութիւնը հզօր տերութիւններու ուժը վերջեցին և կրօնքը աղատեցին հայրենիքը կորուստնելով, այսինքն հոգեկանը նիւթականէն վերագոյն սիպելով : Կը տեսնէինք որ Լուսաւորչական հայրաւորութիւնը սիրտով և հոգով ակամբէն ընտելու : Առջինը հայրէն կը խօսէր և Թիւրքօրէն կը վարուէր ընտանիքի մէջ. Երկրորդը քիչ մը Եւրոպական սովորութիւն ունէր, բայց Թիւրքի լեզուն բերնէն թողուլ յանցանք կը սէպէր :

Երկուքն ալ պէտք է որ աշխատին անունով միայն հայ չ'ըլլալ, որպէս զի օտարականները առիթ չ'ունենան զիրենք հեզնելու : Ի՞նչ պիտի ըսէր արդեօք յիշեալ հեղինակը Եթէ մեզի պէս ժողովի մը մէջ գտնուէր, որուն նախագահը, մինչև հինգ լեզուն բաւեր կը խօսուէր անհեթեթ ճառ մը խօսելու ատեն... Ո՛ հայութիւն ինչ զաւակներ ունիս Երկրի վրայ :

— Բարիղի օրագիր մը հետաքրքիր լուր մը կ'ուտայ Ռուսիայի մամուլին վրայ : Լրագիր մը յօդուած մը կը հրատարակէ, և աէրութեան մարդիկ ակնարկութիւններ տեսնելով հոն' կը փութան լրագիրը խախտել և իր տնօրէնը, որ Լէ՛ն է, պատժելու բանալի գատապարտել : Պ. Տէլիանօֆ, Համալսարանի խնամակալուն, որ քննական ատենին նախագահի տիտղոսը ունի, սաւոր վրայ կը վիրաւորի և որովհետեւ ինքը, կարգալէն Եա, տպելու հրաման տուեր էր, կրթութեան պաշտօնէսին կը զիմէ և յանցաւորը ևս եմ ըսելով կ'աշխատի անմեղը բանտէն հանել և անոր տեղ ինք անցնիլ : Իր աղերսը չ'ընդունուիր պաշտօնէսէն. ուստի կը բռնադատուի մինչև ատ Կայսր զիմէ և խնդրել որ ճշմարիտ յանցաւորը, Եթէ յանցաւոր կայ, միայն պատժուի : Կայսրը այս վեհանձնութեան վրայ կը դարմանայ և կը հրամայէ որ յօդուածը լաւ մը քննուի : Քննութիւնը կը հաստատէ որ օրէնքի և բարոյականի դէմ բան չ'կայ հոն : Այսուամենայնիւ մինչև հիմա ոչ Լէ՛նը կ'արձակուի, ոչ օրագրին էրեսնու հրաման կը արուի և Պ. Տէլիանօֆ կ'ստիպուի ակաւոյ ազատութիւն վայելիլ և իր պաշտօնը պահել :

Պ. Տէլիանօֆը, կը յաւելու վերայ լրագիրը, հայ աղղի է և խնամութիւն ունի, Լաղարէֆ, Արարեթօֆ, Սարամէլիք և Մանուկ Պէյ անուն ընտանիքներու հետը որք Ռուսիայի հայ ժողովուրդին արնուականութիւնը կը կաղմեն :

Համարատու Տըլէդը.

(1) Les Arméniens sont presque des Turcs chrétiens. Ils sont de toutes les races chrétiennes, celle qui se rapproche le plus des Ottomans dont ils apprennent facilement la langue et dont ils ont la gravité, au moins apparente.